



Խ Մ Բ Ա Վ Ի Ր Ա Վ Ա Ն

Մ Ի Վ Հ Ա Տ Ի Ք



ԱՅԵՐ սթափինք, վհասելու, լքանելու ծանն չէ. չլլանք երկչուս, սրտատրոփ երախաներ. հոս ու հոն ժողովրդեան վրայ բնութեան տարափող պատուհասները, հարուածները, մեր թափառական կացութիւնը, ճակատազրի խոժոռազէմ անդթութիւնը, տակաին մեր յարասեակ յամառ բնագործը խանգարելու անդոր են: Չտանցընենք մեր երակներու հայու արինը. արհեստ ու գրիչ ի ձեռին՝ աշխատինք, գործենք առանց մեղ-

կանալու, գործենք առանց վհատելու, գրենք
առանց լքանելու, սիրենք զիրար հայրենի
սիրով, խրախոյ տանք, խրախոյ անենք,
հոգի շունչ փչենք գաղջերուն, սթափեցր-
ենք մահաթմբիք քնածանկեր, ցնցենք ան-
զգայնները:

Հայք, զուրա հալածենք մեր կուրծքէն
հառաչանք, կոծ ու վախտառուն: Աստուծոյ վշտե-
րու սփոփանք, վերքերու բաշտան չեն. մեր
լանջքի ազատութիւն թող քան զարուիւն ճա-
կատագրի վիթխարի վէտ վէտ կոհակներբ,
անոնք պիտի փշրին, եթէ մենք ձեռք ձեռքի
տուած, գիտանաք արիանալ, գիտանաք յար-
գիլ մեր հարազատ արիւճը, գիտանաք մեր
պարտոք կեանքը սիրել ու պաշտել:

Հայք անյուսուլթեան մէջ չի խղզուիրք.
յաւերենական անբախտութեան փռչելին՝
վարդեր բացին. ապստակներ՝ թռչլ ջղերը
պողպատեցին, հարուածները ինքնաճանա-
չութիւն ծնան: Եւ այսօր մայրենի որորոցէն
զուրա ընկած աարանջատ զաւակները, սոս-
կացին իրենց խորթ կեանքէն, սիրեցին հա-
րազատ Մայրը, պահեցին անոր ընդուն, շնչե-
ցին անոր հոգին. և թափառական ուսումնա-
տենէ հայրենիքի սէր ու սիրտ ուսանողը,
փախուտ առուա ալլասերման զագիր շաւի-
ղէն, խմբեցաւ, կեցրոնացաւ և Եւրոպայի
կաճառականներու ներկայութեան՝ առաքեալ
եղաւ իր զուրպուրելի՝ ազգին պատմութեան
ու կեանքին:

*

Չորերնք միայն մեր թշուառութիւնը ան-
նալ և ողբալ, այլ փնտնեք ու գտնանք մեր
մէջ եղած ու տարածուած միութարական
շարժումներն ալ: Մեր մամուլի մեծ մասը
երբ անպարակ ազգին սխուր յատկութիւն-
ները հրապարակ նետելով, դանոնք կը խա-
րագանէ, այդ չի նշանակեր որ մենք փճա-
ցած, ալլասերած, անբարոյականացած ազգ
մ'ենք, վերակենդանանալու, սթափելու, յա-
ռաջադիմելու անընդունակ և ապիկար ժո-
ղովուրդ մը. ո՛չ, մամուլի անաչտ յանդիւ-
մանութիւնները, վիրարութի խարաններ են,
որ կ'իյնան ժողովրդեան այն վերքերուն վրայ,
որոնք փտութիւն, հասարակաց քաղցիկը կը
սպառնան. անաչտ խմբագիրներու « բիւ-

ստորի՛ններ կը կտրեն կը յռտան ժողո-
վրդեան այն վերքերը, ոսկից անպարմանելի
ապականութիւն կը ծնի. կենդանարար լրա-
գրական վիրահատութիւններ են անոնք, ո-
րոնց պէտք չէ գիմարել. առանց լքման և
վախտառունի հանչելու, պէտք է հպատա-
կել այն խարաններուն՝ որոնց նպատակն
սուրբ է:

Երբ մեր հրապարակագրութեան մէջ չէին
ծնած ճարտար ու ազգու լրագրագիտներ,
երբ մեր լրագրութիւնը, մեղմօրօր նինջ կը
կարդար իր անպոյն, անարին յօլուածնե-
րով, և երբէք ուշադրութիւն չէր դարձնէր
հասարակութեան զազանային բարբերուն,
որով ժողովուրդը իր անդնպային անկման
մէջ օրհնատակն կը տապալուէր, այն ատեն
մենք կարող էինք ողբալ մեր վախճանք.
յիսնեակ տարի առաջ այդ քասասային խա-
ւարին մէջ էինք՝ անտարբեր, անզգայ, խա-
ւարամիտ զանդուած մ'էինք. մէկ մէկու արիւն
ծծել, զիրար հալածել, մերութանիւ այդ
ամէնը մեր սեւ և գծսիւային առաքնութիւն-
ներն էին: Պէտք էր տաղել այդ զանդուածը
որ հրէջ: Ստորաբնակ կերպարանք մ'էր ա-
ռած: Խաւարի և երկպառակութեան յիսրիմ
թշնամի՝ ազատամիտ լրագրութեան դիւցազ-
ները ասպարէզ իջան. եղբայրութեան, ազատ
պաշտօնի հիմը զնելու համար, մաշտանդ
ժողովրդեան թունաւօր սլաքներուն տուին
իրենց կուրծքը. վիրաւորեցին, տաղեցին,
կտրեցին մոլեռանդութեան հրէշը, կտուցան
դիւցազնօրէն, քաշայանուպն գրչալ, անունք
իրենց զեղեցիկ զազափարին նահատակներն
եղան, խախտելով մոլեռանդութեան և հա-
մազգային ասելութեան անհնկեղ շէնքը.
ապարկին չէր անոնց նահատակութիւնը,
անունք յաջնորդներ ունեցան. ծաւալեցաւ եղ-
բայրութեան արշալոյսը, որ յամբօրէն ոտերն-
ընկային պայծառ և փոյլուն լուսոյ կեր-
պարանք մ'աճնելու կը պատրաստուի: Ահնս,
թէ ի՛նչ էր անաչտ լրագրութեան ազգե-
ցութիւնը: Ապարէզ տանք այդ գործիչնե-
րուն, չլրջովինք անոնց ձագկամէն, շրջա-
նինք անոնց ոմբախոճող զազափարներէն:
Ենորհիւ անոնց սթափեցնող, մարակող գրչին,
մեր մէջ ունինք միութարական կէտեր, որոնց

վրայ մեղմ՝ չոյ մ'արձակելն է խմբադրուկանին նպատակը:

Պէտք չենք վհատիլ:

Մեզ կը ներկայանայ նոր սերունդը՝ գործի սկսած և գործելու պատրաստ. հայ երիտասարդութեան մէջ վատեր է հասարակութեան օգտակար ըլլալու գաղափարը: Մի ուսեալ ուսանող, այժմ՝ կարող է գլուխ ըլլալ բնկերութեան մը և ստեղծել կրթական բնթերցարան մը: Տարիներ առաջ, բնաշխարհի խաւար կեդրոններու մէջ, տարական որդուրի վարժարաններէն զատ, ուրիշ ո՛ր և է ուսումնական, յառաջադիմութեան միող հասաստութիւն չկար. նոր սերունդը շնորհիւ մարտկող լրագրութեան, ուսու կրթական բնթերցարաններու, բնկերութեանց անհրաժեշտ կարեւորութիւնը, և կողմասի, Արարատականի և Արասահմանի հայաբնակ քաղաքներու և գիւղերու մէջ, սկսաւ կազմակերպել ուսումնական բնկերութիւններ: Մարակող, կիող, խարազանող լրագրութիւնը չի ջլատեց նոր սերունդի թարմ ջղերն, այլ անոնց բնկերու պատրաստ կործեքին մէջ, նեանց յառաջադիմութեան կայծը, որ հասարակութիւնութեան հղեհը հրաշխեց. անոնք հասաստելով համեստ բնթերցարաններ, մշակ ու գործաւոր հայութեան սիրբուցին հայ մամուլը և լրագրութիւնը: Ճառասոսկական բեմասացութիւնը՝ յեղաշրջեց գրքերէ զուրկ արհեստաւորներու գաղափարները. ուսանողներու յառաջադիմական ճանորը արթնցուցին մշակ ժողովուրդեան թաղկեացած մտքերը. ոտակին մէջ յուշիկ յուշիկ ծագեց ինքնաճանաչութեան սուրբ միայրը. վաճառական տարրը խիստ աննշան կերպով սկսաւ բարձրել որ մարդկութիւնը՝ միայն նիւթական և բնտանական հարստութիւն գիւղելու համար ծնած չէ, և ծնած չէ ստակի սպաւշ, ստրուկ երկրպագու, խնկարկու մ'ըլլալու համար. այն բարձրեց որ հասարակութեան անձին ու բնկերին թշուա կացութիւնը բարուքեն պիտի ըլլայ ամէն մի ինչքի և անձին տէր ու պատուոյն վրէժնիդիր անհատի պարտքը: Ընթերցարանները ուր քիչ շատ ի սես գրուած են գրքեր ու լրա-

գիրներ, արհեստաւոր դասակարգը հոն հետեւելով հայ մամուլի, ժամանակակից և առօրեայ կեանքին, իր միայր կապեց հասարակութեան հետ, և երբ նա գաղթականութեան այլասերող միջնորդի մէջ կը փճանցնէ իր հարազատութիւնը, հայ բնթերցարանները իրեն հայու հոգի, հայու սէր փչեցին. և մամուլով, սկեւորող ճանքով, արծարծեցաւ անոր գաղջացած ազգասիրութիւնը: Էր. սա վհատեցուցել շարժում մը չէ. որով,

Պէտք չենք վհատիլ:

Ճակատաբար մարմնացած անցիկութիւնը իր լափիկող ճիրանները խրելով մեր ցաւազար զանգուածին մէջ, սկսաւ վայրագօրէն սպառել, ջնջել մեր էութիւնը. գարձեալ մարտկող լրագրութիւնը թնպացուց իր գոռում գոչումը. նա՛ ժլատ, ազա՛ր, մամոնայի ջուրմերուն մէջ մտաւ, խարազանեց զանոնք, քաշկոտեց բեհեղապատ սաղններու մէջ ընդարմացած հարուստները, բռնեց անտարբեր բարկեցիկներու օձիքներէն, խանդարեց անոնց սանդարմասական անարտութիւնը. անոնց ցոյց սուաւ հայրենիքի հայմանդամները, միրաւորեալները, անտէրուն օրիորդները, անմայր անհայր որբիկները, բարեգործութիւն, գիթութիւն ողորմութիւն գոռաց. անոր ի ցոյց դրած ողբերգու տեսարանները սրտաճմիկ էին: Թշուառներու պաշտպան մամուլի խարազանը, հասարակութեան մէջ արծարծեց բարեգործութեան առաքինութիւնը: Էր. ուր խուսցած էր հարազատներու արտասուտակող աղքատութիւնը, հոն կանգնուեցան սպասարաններ, անկիւնանցներ, աղքատախնամ բնկերութիւններ, սրբախնամ մարմիններ, որոնք մինչև այսօր կ'աշխատին անչէջ պահել բարեգործութեան հուրը: Մամուլի անխնայ հարուածները չվհատեցուց մեր հասարակութիւնը. ժողովուրդը միանգամ լմբոնելով ողորմութեան, գիթութեան եղբայրիկութեան անհրաժեշտութիւնը, այլ եւս մեքենարար յառաջ վարեց գիթութեան գործը: Արտասահմանի մէջ շատ սեղեր տակաւին կը ծաւալի բարեգործական շարժումը. երիտասարդներ ամէն տարի թատերական ներկայացումներով կամ պարահան-

վէտներով. իսկ մայրեր և օրերսրաներ ձեռագործերով օգնութեան կը հասնին հայրենիքի կամ տեղացի աղքատահնամ հաստատութեանց : Եւորհի մամուլի օրինաւորապէս խարազանող վիրատուրդ լուսանքներու, ժլատ հարուստը և անզգայ բարեկեցիկը չի կրնար խոյս առլ բարեգործութեան երկնային պարտականութենէն : Անաշտա մամուլը պիտի ապրի ու պիտի գոռայ, մի վհատիք, ողորմեցէք, զգեցուցէք մերկերը, կերակրեցէք անօթիները, ինամեցէք վիրատուրաները, հոգացէք հիւանդները, մի մոռնաք բանաարկեալները. . . . Յիսուսային է այս ձայնը, որուն արձագանդ կ'ըլլայ յոռետես համարուած խարազանող մամուլը :

*

Պէտք չենք վհատիլ :

Շատ տեղեր բռնաբարուեցաւ մանուկներու մայրերնի լեզուն. և փոթորկայից հասաչ ու կոծ մը թնկցաւ ընկճուած կուրծքերէն . հարուած մ'էր, աչիբէ արին թափել առող մտածութիւն մը. և սակայն նոյն հարուածը իր վշտին ու վէրքին հետ ունեցաւ իր սփոփող թեխադրութիւնները, տակաւին երբ սզէտ տիրացունքու խաւար ու մալլը հովանիին սակ կ'որորէին մատաղ մտքերը, և այլուրենէն ու սաղմոսի ընթերցումի սահմանէն անդին ուրիշ սոսնձութիւն մը չկար, մեր վառվռուն քերթողները անէծք կը թափէին ազգին այն իմաստակ մեծ զանգուածին գլխին, որ նախատինք կը համարէր մայրերնի լեզուով խօսելը. նախատինք, միջակութիւն, սարկութիւն կը համարէր մեծապիսան տառերով շարադրուած գրքերու. ընթերցումը, նախատինք կը համարէր հայ լրագրի բաժանորդ գրուելն .

“ Կարգում է նա Morning, Débats, ու Բագմակ, ah ! fi, done !
 Ձրաներէն և կորստաւորում, հայերէնն է mauvais ton „ :

Պամառ ֆաթիլայի այս բազմամայ ջնարի երգիծարան սողներն, վկայ են մեր անցեալ սարկներու տիրացուական այլբերաններու շանթահարումներէն ստալ, մայրերնի լեզուին

ստածած սիրահարութեան ! մայրերնի գրքերու և թերթերու մտոին մեր ունեցած սոսնաւ մանիկ անհամարութեան : Ընչու մը զգալի առաձգութիւն մը ծնաւ . հարազատ լեզուի և գորութեան անզգայ, անտարրեր զանգուածը իր գոյութեան ի նշան գանձին կուղուտանէ վերջը, կըցաւ իմանալ անոր յարգը և այն ատեն ուզեց սիրել զայն ու սիրեց և կը սիրէ : Մայրերնի լեզուի անտարրեր հայութիւնը, այժմ մեծ համակրութեամբ կը վերաբերուի իր նախնեաց բարբառին հետ . և այլ համակրանքը անձամբ կը յայտնէին ու խոստովանէին Հ. Ալիշանին շատ մը կողմէնացի հայեր, որոնք շտապագունելով հայերէն կը խօսէին մեր վանքն այցելած ատեն . կը խոստովանէին թէ . « Այժմ սիրումենք հայերէն խօսել », այժմ սիրում են . . . սիրում . . . Գարձաւ աւելի շոյափողական վկայ այլ սիրոյ, որ կը տարածուի նաև արտասահմանի եւրոպացած հայ գաղութին մէջ, մենք կը յիշենք ներկայ լրագորութեան բազմութիւնը : Մ'եր ազգը իր լեզուի կենդանութեան և յաւիտենականութեան համար կ'ապրեցնէ քան զչափն աւելի թերթեր : Արտասահմանի ցանուցիւր կեդրոններ, հայ գաղութը ունի իրեն սեփական զանազան թերթեր . հայ լեզուի և հայ կենաքի կազմութեան համար, Անգղիոյ մէջ լոյս կը տեսնան չորս թերթ մէջ չորս հատ, Պուլղարիոյ մէջ չորս հատ, Էպիպոստօի մէջ հինգ հատ, Գաղղիոյ մէջ ինը հատ, Թուրքիոյ մէջ տասուերկու հատ, Ռուսաստանի մէջ ինը հատ, և հաշուելով մեր երկու, վլենայի ու Մանառ լեզուով թերթերն և առանց թուելու մերթ ընդ մերթ ծնող ու մեծող շատ մը թերթեր, այժմ բոլոր ամէնն մենք ունինք 52 հայ թերթեր, ուրիշ . . . բողոքներու մէջ են : Եւ ի՞նչ կը նշանակէ այս լրագորութեան յարածուն կենդանի շարժումը, կենաք թէ մեծելութիւն, անտարրերութիւն թէ ինքնաճանաչութիւն, մայրերնի լեզուի, պատմութեան և հոգւոյն անհոգութիւն թէ վրէժնդիր պահպանողականութիւն : Մեր կարծեաց համեմատ, այժմ զուտ նշան մ'է սթամբուան, նոր ողբերգութեան, կենաց նոր և միկիմարական շրջանի : Թերթն

պէտք չենք վճատիլ, միայն թէ պէտք չենք նսյոպէն թողալ, որ յուզող լրագրական գաւազանը դպրի և հանպիստ առնու. ս՛յ, նա պէտք է միշտ արթուն մնայ, հսկէ այն նոր եռ ու զեռ կեանքի գործիչներու վրայ, որ չմեղկանան իրենց գործին մէջ, անձնական և նիւթական շահերու խնդիրներով չի պղծեն սուրբ գործը:

✱

Պէտք չենք վճատիլ:

Յառաջագէժ վերակենդանութեան գաղափարը մնաւր գտաւ նաեւ հայ հայրերու, բոյրերու մէջ. այժմ նա ալ արթնցաւ իր մեծկատակ քունէն. ազատամիտ լրագրութիւնը նաեւ անոնց վրայ սրկեց իր կենսատու շանթերը. օգնութեան հասաւ, խզեց այն շղթաները, որոնք զանոնք սարկային ծուլութեան, անդորութեան մէջ կաշնաւարած էին. մտքի մշակութեան դիտապետ լրագրութիւնը յուզեց անոնց դարաւոր ընացեալ կեանքը. ցոյց տուաւ անոնց, որ ամէն անհատ իր ոսկրէ սփին թանկագին քանքար պէտք չէ անսոկոս պահել. ցոյց տուաւ անոնց, որ հայ մայրերը և բոյրերը Ասիական խաւարամիտ, ծայլ ու թուլամորթ զանգուածին պէս՝ թշուառ կեանքին մէջ նեխելու ապականելու սահմանուած տարր մը չէ, այլ իրեն հայրերու ու եղբայրներու պէս լոյսի և դիտութեան սիրտտեղէն անհասներ: Եւ Տիւսարէն սկսեալ, մինչև այժմեան «Արտէմիսի» խմբագիր տիրուհին, բմբռնեցին որ պէտք էր լսել յառաջդիտութեան շեփոթի ձայնը, լսեցին ու գործեցին: Վիպասան Տիւսարին յաջորդեցին բանաստեղծ Միպիլներ և դաստիարակ Մաստիկաններ. հուսկ ուրեմն նոր գրադիտուհիներ գոյլելի յանդրութեամբ, լրագրական մամուլի շուրջն որոշած, սկսան իրենց մայրերուն, բոյրերուն և դասակներուն սթափեցնող գործին զեկափարն բլլալ: «Արտէմիս»-ը անուանաւ յառաջագիտութիւն մ'է:

✱

Պէտք չենք վճատիլ:

Եւրոպայի մէջ կը ստուարանայ, կ'անի լուրջ ուսանողներու գեղեցիկ գործունէութիւնը: Հայկազուն նախնի վեհապետաց

օրերէն սկսեալ, մինչև Կիլիկիոյ վերջին հայպետներու ողբալի խորատակաւը, մենք հայքս ընդհատ ընդհատ Եւրոպայի հետ յարաբերութիւններ ունեցեր ենք, մեր քաջակորով իշխանութեան օրերուն, աշխարհի պատուհաս Հռովմայեցի պետութեան հրոսակը մեծ պարծանքով և խրոխասնօք կը յիշատակէր այն ամէն յաղթութիւն որ կը կատարէր հայ հողի վրայ. հռովմայեցի պետութեան համար՝ հայու ընկճումը և պարտութիւնը գերապանծ փառք մ'էր, անպատուժ գիւցազնական քաջութիւն. և սա ապացոյց մ'էր որ հին հայութիւնը, Եւրոպայի մէջ ունէր ազգու և պատկառելի համբաւ մը. Եւրոպային համար հայը բարբարոս մ'էր, բայց խելքի, ուժի աէր բարբարոս մը: Այս համբաւը կը մարի մեր վերջին Արիւծին բոցին հետ. 1893ի սեւ ու սգաւոր թուականէն ի վեր, Եւրոպային համար հայու անունը և հայու յիշատակը կը թաղուի...

Շահաւէր ու փառասէր Եւրոպան, այլ եւս արեւելքի իր վաղմիժ մերթ զինակիր, մերթ թշնամի ազգութեան հետ, յարաբերութիւն մ'ունենալու պատճառ չի գտնար. քաղցր թաղիթմ՞ Եւրոպան հնութեամբ նուրբագործուած հայ քրիստոնեայ ազգը, իր մասձութեան, իր ինամբին արժանացնելու պատշաճութիւն մը չափանար. սակայն նոյն յամառ արեւելքին, իր լքեալ մարմինը քարշ ի քարշ մինչև ներկայ դարու եզերքը կը հասցընէ. և իր գոյութեան ճակատը բոլորելով ուսեալ զաւանդներու լուրջ խումբ մը, կ'ուզէ նոյն Եւրոպացիին լսել. և կ'սպարիմ և պիտի ապրիմ գոնէ այն իրաւունքով, ինչպէս մի շնչաւոր արարած, որուն Երկինքը կեանք տուեր է, բազուկներ աշխատելու, միտք մտածելու գործելու: Կ'սպրի հայութիւնը և պիտի ապրի...

Հայու կեանքը այժմ նոր շրջանի մէջ է: Այժմ Եւրոպան մտացութեան չէ տուած մեր կեանքը: Մեր գրական վերածնունդի գործը՝ հայը Եւրոպային ծանօթացնելու ամենն զօրաւոր միջոցն եղաւ. նոր Եւրոպացին՝ զհայութիւնը լոյսի անթափանց, գիտութեան անընդունակ կիսափայլերն, անստուարնակ ժողովուրդ մը կը կարծէր. Միւ-

թարայ տունը այն անհեկեկ, խաւարամիտ հոսանքին դէմ իր մամուլով ամբարկուտ պատուար մը բարձրացուց : Բնաշխարհի քաղաքներէն և գիւղերէն ուսումնասանչ երիտասարդութիւնը Եւրոպայ խոժեկով, և ցոյց տալով մտքի կորով և բաջ ընդունակութիւն, իմացաւ Արեւմտեաց, թէ Արիստի հայր ինչ է. ինչ է հայու յամառ ոգին : Տասնեակ տարիներ առաջ Եւրոպայի մէջ հաստատուած վաղեմի երկու լուրջ գրագէտներու անխարդախ, անշահախնդիր սուրբ գործին հետեւեցաւ Ռուսահայ ուսանողներու կիրթ և ուսնալ խումբը մը որ քաղաքակրթարար կ'անձի և կը տարածէ իր գործունէութիւնը : Այս ուսանողները վերջերս զօրկ ո և է թեթեւամիտ, ծանծաղամիտ փառասիրական հոյութիւն, զօրկ ո և է պատակտիչ, կեղծատր. խժարարոյ ոգիներէ, հանդարտօրէն, համեստօրէն, Համալսարաններու մէջ հաստատուն գիտութեանց հմտանալէ յետոյ, սկստու իրենց միտքն ու գրիչ հասարակութեան նուիրել : Այս ուսանուն ու գիտութեան տէր երիտասարդութիւնն ամբարկուտ ընկերութիւն մը կազմեց. որուն շարունակարար կ'անդամակցին ողջամիտ ու լրջամիտ նոր ուսանող անդամներ : Հաստատուն էր այս ընկերութեան հիմը, որով այժմ նա կը տոկայ անվեհեր, պատկառելի դիրք մը կ'առնու, յասուկ փառք ու յարգանք կը վայելէ :

Եւ սկսաւ Եւրոպայի օտարագլխի ուսանողներու հետ յարաբերութիւն ունենալ. նա հայութիւնը նախ այլ թարմ ուժերուն ծանօթացուց : Տարուէ տարի ուսանողաց ընկերութիւնը տարածեց իր գործունէութիւնը : Եւրոպայի ազգեցելի ժողովականներ՝ նկատողութեան առին այս ուշիմ հայ ուսանողներու համակրելի գործը, յաջողարար մեծ ակումբներու մէջ հայ ուսանողութիւնը ձայն ունեցաւ. անոր խոհիմ ու խոհունակ պատմական և հնախօսական բանախօսութիւնք Եւրոպացեոց գիտուն և գործն դասակարգի մտքերն ու սրտերն կապեցին հայ զանգուածին հետ : Շնորհիւ այդ հայ ուսանող ակումբին, հայ համարաւ սկսաւ ծովանալ. Եւրոպական ամենէն հեղինակաւոր, ամենէն յարկի հանդէսներէն սկսեալ մինչև ամեն

օրեայ յետին օրագիրն, հայ աճուամբ հետաքրքրուեցաւ, և հայութեան համար չի զլացաւ համակրելի առգեր, սիրաբարոյ ցոյցեր : Եթէ նոր սերնդեան մէջ կան անպէտ և նախանձի ըլսի անարարոյականութենէն մղուած, ամէն յառաջադիմական գործ խանգարողներ, մերձաւորին փայլէն և փառքէն շլացող թեթեւ հոգիներ, այդ այնքան մեզ վիշտ չի պատճառեր, տեսնալով որ անոնց համեմատութեամբ, լուրջ գործող, խոհիմ շարժող, անձնանուէր երիտասարդութեան խումբը՝ աւելի ստուար թիւ մը ցոյց կու տայ : Դեբարկ կըլինաւ ուսանողները, համալսարան միայն պարապելով անհամեմատ պրուտուելի առաքինի գործին, յուսահատին՝ յայս, լրբալին՝ սփոփանք կը ներշնչեն : Տարիներ առաջ ո՞վ կարող էր երազել որ մշակ հողագործ գաւառացիներու, պաշտերու մէջ սնած ու կարած նոր սերունդը Եւրոպայի մէջ պիտի կազմէր, պիտի ձուլէր, լուրջ գիտուն ուսումնական ընկերութիւն մը, որ իր գործով նախանձելի պիտի երեւար, Եւրոպայի ընդարմացած ջղերը պիտի ելեկտրացրուէր, անոնց մէջ պիտի արթնցընէր մերձաւորին, կարօտեալին, թշուառին օգնելու պարտականութիւնը : Սիպայն շրջահայեաց, յարատեւ, յամառ գործին դէմ չկայ անկարեւ լիութիւն, չկայ անխորտակելի խոչընդոտն. հաստատուն և անվեհեր, առկուն գործ յալթող է և պսակի արժանի : Կոր սերունդի այդ յառաջադիմական գործը կը պսակէ մեր յոյսերը, կը պսխարակէ յոռետեսները, վատ, խալպախ ազգասիրութիւն կեղծողները բարոյական ապատկով կը սաստէ :

*

Պէտք չենք վհատել :

Շուտով չվհատելք. դիտենք մեր շուրջը, ուշագրութեամբ դիտենք այն ամէն շարժում, որ յառաջադիմական արգասիք մը ցոյց կու տայ. չլրջանք յոռետես, բայց և չլրջանք միամիտ դիւրահաւան լաւատեսներ. ո՞ն է և յառաջադիմական գործ չբնագազիտ շարժում մը չի նկատենք. տակաւին մեր սխալողական գործը ու գործունէութիւնը մանկական է և, այն յարատեւութեան յոյս կու տայ. և յարատեւ ու անյողի ոգին է

զոր գոզելի և սիրելի կը զանանք : Միր դիրքը, մեր կացութիւնը զվեզ կը մղէ աշխատանքի, աշխատելու ենք անխոնջ, հասարակութեան բարւոյն համար գործելու ենք անպուշ անդադար. էւրոպացիին ցոյց տալու ենք բարի, ազնիւ, կիրթ բարքերու նախանձանդորութիւն և բարարակրթութեան անյազ տենչ :

Թշուառ ճակատագրի անյազ մարտիրոսութիւնը գաղթականութիւնը, աղքատութիւնը և սասանութիւնները չվհասեցընեն մեր աշխոյժ, աշխատանքի պատրաստ եռանդուն ոգիները. բնական և անբնական պատուհանները ոչ թէ մի միայն հայ երկրի բլրակներէն կը թափին. անոնք առհասարակ ամէն ազգութեան արիւնձածուծ հրէշներն են, որոնց զէմ մաքառած է արհամարհոս, մոլիեհներ, սոկուն գործունէութիւնը. ապրողը պէտք է սոկայ կեանքի թշուառութեան. այս է ակեղեկական օրէնքը. կեանքը պատեհագո՛ւ է « *vivere militare est* », Մինեկայի անջրնջելի ճշմարիտ խօսքն է. մարգարէներէ բղխած և նիվնապատ վզովներէ հաստատուած *ՄԱ* *vive est un combat*... Ուրեմն ապրիլը պատերազմիլ բռն է. երանի՛ յամառ ու լմբոս մարտիկին. երանի՛ առաքինի քաջարի մարտիկին : Եթէ կեանքը սիրելի է, չի վրովիւնք անոր ցոյց տուած պատեհագո՛ւն. չի լքանինք անոր անողորմ հարուածներէն...

Միայն աշխատիւնք որ մեր կեանքը հարուածողը, սպաննողը՝ մենք չըլլանք. լքանինք այն տանն, երբ կեանքերնիս սպառող պատառարոյժը մեր մարմնէն կը գոյանայ, ինչպէս եղած է շատ անգամ. ճակատագրական սրտոն ու շանթ՝ մեր կենաց եղէցը միմիայն կարող է յուզել ու կոփել. անոր կանխուումը ապահով է : Մենք զգուշանանք ներքին որբերէն, այդ պարագային կեանքի մարտը պէտք են յառաջ մղել. անինչայ պատերազմելու ենք մեր արիւնք ծծող ներքին թշնամիներու զէմ. չթողունք որ այդ թշնամին զօրանայ, չթողունք որ այն շահասակէ իր գարնելի հարուածներով. էւ երբ Հին ու փորձ լրագիրներու Հիս մի քանի նոր խմբագրական մարմիններ, բարձնելով մեր ներքին թշնամոյն նախանձի, կրօնական մղչեանք

պատերազմներու, նիւթական արծաթամոլ զժտութեանց, տխմար փառասիրութենէն ժայլեքած քինու ու վրիժոց թունուոր կոխները՝ յոռետեսութեամբ լուսանք ու անէճք կը թափին այն ցաւագար Մերոժմաններու վրայ, այդ չի նշանակիր որ մենք կորուստի անպունկին եզերքն հասած ենք, փրկութեան յոյս չկայ, մահաւանդ թէ պէտք ենք քաջալեռուիլ, որ մեր սիջ արժնցած է համբարաշի, մարդու գաղափարով, եղբայրական ոգով ապրելու ու գործելու գաղափար :

Լրագրական ողջամիտ վերանորոգող բարեշնոր կոլոր մեզ չվհասեցընէ. չի խորշինք, չահարեկինք այդ կոխներէն, բնդհակառակն՝ խրատուելու ենք այն ամէն զրիչ, որ հասարակութեան զուտ սիրով հրավառ՝ կը կռուի՝ այն ամէն զագիր և յիշոցներով խոտցած լրագիրներու զէմ. լրագիրներ, որ մի միայն հազուադէպ, անգոյն անսառուք հոգիներու և նորաստիւյ կաղ ուղեղներու միայն կրնան հանդիսական համարուիլ և... կը համարուին հանդիսական... նպատակով մը. ոչ անձանթով ուղւով մը. կոխ, հալածանք այդ վատերու, իսկ քաջութեան ու խրախոյս՝ անկեղծ, անխաբար, համբարաշի գործիչներուն. այս պէտք է ըլլայ մեր ուղղութիւնը :

Ունինք ներքին շատ վէրքեր, սրունց ապաքինումը սկսած է. և վերաբոյժներն ինչպէս ըսինք, ազատ և անաչառ հրապարակախօսներն են. մենք պէտք ենք պատրաստ ըլլալ անոնց վերահաստութեան, թեղ կարեն, թեղ սաղին մեր կեանքը փնացնող ներքին վէրքերը :

Այրբիւր առանց վհատելու . մենք ցոյց տանք թէ այդ անինչայ հարուածներու վերահաստութեանց տակ, մեր ազգը ինչ բարեշնորներն ունեցաւ, մտարբերով այդ յառաջպիտական շարժմանը, դուրսուրսաք այն կեանքին լուայ, որ նահապետուած է Հինաուրց դարերէն սկսեալ, և այդ կեանքը, յար և նման դարերու շրջաններէ անցնելու անկապապելի իրաւունքն ունի. ջանանք մենք մեր ձեռքով չկապտել այդ իրաւունքը. եթէ անիրաւ թշնամին ներքին չէ. Հայեր չըբանինք. Հայեր :

Մի՛ վառարք . . . Լ. Ս. ՍԵՆՍԵԱՆ